

ԲԵՐՈՅԵԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԵԿԱՆ, ԱՐՈՒԵՍՏԳԻՏԵԿԱՆ

ժ. Բ. ՅԱՐԻ 1898

Տարեկան 10 ֆր. սակի — 4 ֆր. :
 Հնդասնեսայ՝ 6 ֆր. սակի — 2 ֆր. 50 կ. :
 Մէջ թիւ կ'ստիճէ 1 ֆր. — 60 կ. :

Թիի 12, ԳԵԿՏԵՍՐԵՐ

Ո Ր Ս Ո Ր Մ Շ Ե Վ Ա Ն

Ա Ջ Գ Ս Գ Ր Ա Վ Ա Ն

Հ Ո Ր Ի Չ Մ Ա Ր Ի Ն Ի Ն Ո



Թեան նիւթ ըստ առարկան կը պատկանի իւր ազգին, եւ անոր անցելոյն եւ ներկային: Թէ ինչ Հեռաբերութիւն եւ ինչպիսի բաղանիք ունենիք եւ մեր գիտնալու տեղոյս ազգայնոց անցեալն եւ ներկան, աւելորդ է Տոս յիշել: Մեր այս վախճանին հասնելու համար՝ կրկին տարիներէ ի վեր ձեռնամուխ եղած էինք քննել յիշատակարանները, Տոս հնն զիմէ ու տեղեկութիւններ եւ ծանօթութիւններ քաղել: Թեկէաւ եւ բաց ի գերեզմանաբարերէ չկրցանք գտնել աւելի հնագոյն արձանագրութիւններ, որոնցմէ կարենայինք աւելի լուստոր եւ ընդարձակ տեղեկութիւն քա-

ղել՝ անցելոյն նկատմամբ. այսու աննայնիս այս գերեզմանաբարերու վրայ քանդակուած յիշատակագրութիւնները, պատմութեան եւ աւանդութեան հետ միացնելով, գոհացուցիչ գաղափար մը կրնանք ունենալ Չմիւսիոյ Հայոց վրայ: Ներկան հեռագրուել աւելի գիւրդին է եւ ազգիւններն առաւուր: Ներկային վրայ մշտնա ծանօթութիւններ ունենալու համար՝ գիտնցիք Հայոց Աւաջնորդարանն, ազգային կարեւոր հաստատութեանց ծախորդ եւ ներկայ տեսչութեանց եւ տարիներու շրջաններ անցուցած այեւոր հայուն, որոնց առած տեղեկութեանց հետ միացուցիք եւ մեր անձնական քննութեամբ հետաքրքրուող յիշատակութիւնները: Ընդհակարութեամբ կը յիշեք Տոս Պեմ. Սարգիս Է.Փ. Պալպպանեան, Հայոց Աւաջնորդարանին առաջին քարտուղարն, որ մեր անն հարցմանց առած տեղեկութիւններով ձեռնառու եղաւ աշխատութեանս: Ինչպէս Եւրոպացի ճանապարհորդներ!, որոնց անունները մի առ մի յիշել քանց կ'առնուինք, նոյնպէս եւ տեղացի օտարազգի անձնակներն երբեմն երբեմն Չմիւսիոյ վրայ նկարագրութիւն ըրած էջերուս մէջ՝ քանի մը տող ալ նուիրած են տեղոյս Հայոց. բայց ասոնցմէ ոմանք հարեւանցի, ոմանք շատ համառօտ եւ անմիջ ալ անճիշտ տեղեկութիւններ առած են: Ասոնցմէ միայն Պ. Սլարոս՝ իւր յաշտարենի գաղղիներէն թարգմանած երկասիրութեան յանելուածին մէջ՝ մասնաւոր գլուխ մը նուիրած է Հայոց եւ կը խօսի իւր ժամանակին Հայոց ունեցած վիճակին վրայ: Ազգայիններէ եւս ժամանկոյն գրութիւններ յաճախ հրատարակուած կը գտնենք, թէ անպակաս (Արշալոյս Արարտեսի եւ Արեւ-


1 Tavernier, M. V. de Saint Martin, Desor. de l'Asie - Min. 1681. M. Tancogne, Voyage à Smyrne, 1817. M. Shepherd, Oriental Year Book for 1857. 2 Bonaventure F. Slaars. Etude sur Smyrne, 1868

2134

Լեւոն Մամիզ) եւ թէ այլուր հրատարակած թերթերու մէջ, Ի մասնաւորի Յ. Չերմակեան գեղեցիկ ծանօթութիւններ սուած է Հայոց վրայ՝ Հանդէս Ամբօթի 1890 տարւոյ համարներուն մէջ՝ Վերոյիշեալ երկու անձանց գրութիւնները թէ- Վեհաւե վերջինն իւր աւելի կատարեալ եւ մասնական տեղեկութիւններովը կը գերազանցէ զուսմիւր, յեակասն կը միաբանին իրարու հետ: Մինն ազգային եւ միւսն օտարական: Հետաքրքրական է լինէ օտարականին Հայոց վրայ ունեցած գաղափարը. ուտի մներ ալ նախ յառաջ կը բերենք Պ. Մարտի գրութիւնն եւ այսպէս կը յաւելունք մեր դիտողութիւնները: Սակայն մի անգամ ընդ միշտ կը յիշատակենք հոս, թէ Սլարի գրութիւնն ասիէ 30 տարի յառաջ հրատարակուած է, որմէ ետքն եղած փոփոխութիւնները զիսն բնականապէս Տեղեկականի տողերուն մէջ:

գարը՝ յորում Հաս-Արքաւ, Օսմանեանց զէպի Արքայատական արշաւանքը խափանելու համար, յրացաւ արկատուց գաղափար մը եւ գործադրեց, 1604ին Երասխեան գաղտնալայրն աւերելով այրելով անպատ գարնոց: Այս թուականին քսանուհինգ հազար ընտանիք հարկադրեցան թողուլ իրենց բնակավայրն եւ գաղթել օտար երկիրներ:

“Հայոց Չմիւռնիս գաղթականութեան թուականն աւելի ծ-Գերորդ գարու վերջեր, քան թէ ծ-Իերորդ գարու սկիզբները գնելու պատճառն այս է. ծ-Իերորդ գարու մէջ՝ գաղթականութիւնը Պոսփորի արկունքէն անցնելով՝ գէպի Արքեպիսկոպոսի մեծ կղզիներն եւ Իտալիա դիմեց. մինչև ծ-Իերորդ գարու մէջ՝ գաղթականութիւնը գէպի Սպահան, Էրզրոյ, Համասան եւ Աֆղանիստան քաղաքներ առաւ եւ ուսկից տարածուեցաւ Արեւելեան Հնդկաստան, Չինաստան, Մարաթայի թերակղզին եւ Սուամարա:



Հ Մ Ի Ի Ն Ի Ո Յ Ժ Ո Վ Ա Ս Ո Ր Ր Ե Ը :

Պ. Մարտի

Զմիռնիոյ Հայոց ուսմանց հաստատութեանց վրայ սրտած ծանօթութիւնները:

“Հայոց Չմիւռնիս գաղթականութեան թուականն՝ ըստ ամենայն հաւանականութեան՝ կ'ելլէ կը հասնի մինչև Թուրքիեանց թագաւորութեան անկումը: Այն ժամանակն, երբ իբր երեսուն հազար ընտանիք անցան Արարոս, Ռոզոս, Արեւտէ, ուսկից տարածուեցան նաեւ Իտալիա: Այս գաղթականութիւնը հինգ գար յառաջ տեղի ունեցած է, որովհետեւ Թուրքիեանց թագաւորութեան անկումը պատահեցաւ 1375ին, երբ Լեւոն Չ. Եղբարտոս տարուեցաւ բանտարկեալ: Լեւոն վախճանեցաւ Փարիզ 1393ին:

“Հայոց Չմիւռնիս գաղթականութեան իբր երկրորդ թուական կրնայ նշանակուիլ այն

“Հայր Չմիւռնիս հաստատուելով կառուցին մատուռ մը, որուն կից ունէին գերեզմանոց մը: Գեռ այս օրս կը տեսնուին այն մատար վայրն եւ գերեզմանոցն ցանկերը՝ Տաճկաց թագին Տիրգլովը: Հայոց եկեղեցւոյն [այժմեան] մեծ գերեզմանոցին մէջ, տակաւին այս օրս կայ գերեզմանաբար մը, վերոյիշեալ գերեզմանոցն փոխադրուած, որուն վրայ կը կարգացուի թուական մը 1215 տարւան: Այլեր չայք կրնան թէ շատ լաւ կը յիշեն, որ վերոյիշեալ գերեզմանոցին մէջ՝ աւերակ գառնալէն յառաջ՝ տեսած են չիրիմներ, որոցն թուականը շատ աւելի հնագոյն եղած է: Այս ամենը նմանապէս իմ կարծիքիս հաստատութեան կը նպաստեն եւ կրնին կու տան, թէ Հայոց Չմիւռնիս գաղթելը ծ-Իերորդ գարու մէջ եղած է:

“Այս կարծիքն իւր հաստատութեան պաշտպան կը գտնէ նաեւ հետեւեալ երկու Տեղեկական գրուածները:


1 “Հանդէս Ամբօթայ, 1890, էջ 81, 106, 134, 183:

Ա. Տավենիէ (Tavernier) կ'ըսէ թէ 1631ին Չիւսիս 8000 հայ կար: Ըստ հետեւորդի իրենց գաղթականութեան թուականն է թէ 1604ին համարուէր, իրենց թիւը 26 տարւան մէջ այնչափ չէր կրնար բազմանալ: Բ. Շարդէն՝ կ'ըսէ թէ 1672ին Չիւսիսից մէջ հայրենական վաճառականութեան գլխաւոր շահը կը կայանար Հայերն եւ անոնց վաճառքն Եւրոպա տանել եւ զանոնք կա գարձնել: Նմանապէս այս եւս կը ցուցնեն թէ այն ժամանակն արդէն Հայք երկայն ատեն է Վեր հաստատուած էին Չիւսիսիս եւ վաճառականութեան մէջ կարեւոր դեր կը խաղային, որովհետեւ իրենց վաճառականութիւնը Հայրենականացը գլխաւոր շահն էր:

“Մեծն Պետրոս հրամանագիր մը տուաւ յանուն Պետրոս Աբրայի, հարուստ եւ պատուաւոր Չիւսիսացի վաճառականին, որով ինքնակալը կը

հաղիւ քանի շափ կողմնակից գտած է, ընդդէմ այնչափ անչափ ճգանց եւ Լանից անդղական, ամբրիկան, գուիցեբայի եւ գերմանացի հովիւներու: այս անչափ թուով բողոքական Հայոց մեծագոյն մասն ալ՝ Կեսարիայէն եկող Հայերն են: Նշանակութեան արժանի է, որ տեղական կառավարութիւնը՝ շնորհիւ անդղական աղբեղութեան՝ բողոքական Հայոց եւ ուրիշ Հայոց մէջ դանդաղանութիւն մը գրած է եւ զանոնք իբր առանձին հաստարկութիւն կը նկատէ:

“Չիւսիսից Հայերն ընդհանրապէս վաճառական են: Եւրոպայի հետ ուղղակի յարաբերութեան մէջ մտած են, ի մասնաւորի Մանչեսթրի եւ Լինտոնի հետ, ուր այս օրս վաճառականական խէլ մը աներ բռնած են: Անդղական բամբակի ձեռագործութիւնն (manufacture) իրենց սուրբաւորն գլխաւոր մէկ ծիւղը կը կացուցանէ: Հայք



ԳՆ ՔՈՍ ԸՆՈՒՆԱՐԱՐԱՅԻՆ ՎՐԱՅ Դ. ԴԱՐՈՒՆ ԿԵՐՈՒՆՈՒՄԻ ԲԵՐՈՒՆ ՄՆԱՅՈՐԴՈՒՄԻ Ն ՉՄԻՒՐՈՒՄ:

բանար իւր կայսրութեան դուռը Տաւենտանի Հայոց եւ հրաման կու տար իր երկիրը մտնելու: Վաւերական յիշատակարաններ կը հաստատեն, թէ տարի մ'ետքը 1718ին Հայք հաստատեցին Ռուսաստան մետաքսագործութեան տուն մը, եւ Ռուսաց ռաբլեցուցին կերպով ստայնակալութիւնը:

“Չիւսիսից Հայոց թիւն օրէ օր անեցաւ այն գաղթական Հայոց գալովն, որոնք՝ ի սկզբան գաղթականութեան՝ ջրուած էին Եւրոպայի զանազան կղզիքը, ինչպէս Վենետիկ, Հոլանդա, Աւստրիա եւն, ուր ամենայն յաշուովեանք վաճառականութեան կը պարագային: Չիւսիսից Հայք 12.000 հոգի կը համրուին, Գրիգորեան կամ ոչ միացեալ, ի բաց առեալ 150—200 հոգին, որոնք կամ Ռուսիկայ, Հուսիսական կամ միացեալ Հայ են: Բողոքականութիւնը շինացեալ Հայոց մէ

իրենց աւանդական վաճառականի հանճարովն եւ իրենց ունակութեամբն այնչափ մեծ մրցութեան մէջ մտած են անդղական եւ յունական վաճառատանց հետ, որ այս վերջինները ստիպուած են իրենց գործքը գագրեցնել: Չիւսիսից տարազագործութեան (manufacture) վաճառականութիւնը՝ միահամուռն եւ մասնակալը՝ այսօրեան օրս ամբողջ Հայոց ձեռքն է, որոնք շուկայի մէջ խանութպաններու եւ ձեռագործութեան վաճառականներու մեծագոյն մասը կը կազմեն: Անոնք թուով մէկ մասն ալ՝ ամենայն յաղորդականութեան, սոփիստութեան, նորոգանքիութեան, դարբնութեան եւն կը զբաղեն:

“Վաճառականի նկարագիրն, որ կատարեալ կերպով գրոշմուած է այս ազգին վրայ, անկեղծութեան պակասութիւնն ենթադրելու պատճառ մը թերեւս ապ. սակայն ընդհակառակն՝ մտադրութեան արժանի է որ ստորին ժողովուրդը բնաւ յանցանքի մը համար դատապարտուած չէ, եւ երբեք ազգարկութեան ատենը Հայ մ'իրք գող

1 Voyage de Ch. Chardin en Perse et autres lieux de l'Orient. Edit. de L. Langlès 1811


կամ մարդասպան պատժան չէ՝ գեթ Չմիւռնիոյ մէջ:

«Չմիւռնիոյ Հայք գեւ կը զարդն ծաղկե-
նկար վարչամակներու գործով, որոնցմով արեւ-
ելեան կանայք կը ծածկեն երեսներն, կամ կը զար-
դարեն դուռներն: Թեպէտ եւ իրենց տպուածոյ
կերպասոց գործատան (պատմականէի) արտօնու-
թիւնը շնչուած եւ գործատան տեղը Չմիւռնիոյէն
Գասապա գալցող երկաթուղոյ կայարանն եղած է,
այսու ամենայնիւ տակաւին կը շարունակեն նոյն
գործքը, որ ժամանակին շահարեք եղած է: Չմիւռնիոյ
նշանաւոր Հայերէն մին՝ 1790ին Կ. Պոլիս
երթալով Սուլթան Սէլիմէն ընդունած էր վերս-
տիշեալ գործատունը (պատմականէն) կառուցա-
նելու հրամանագիրը:

Հարուստ են քան զՅոյները: Հայոց մէջկան ընչաւեա
եւ կարուածատեր անձինք, որոնց զոյքը Եւսեայ եւ
Լափինոց ունեցածներէն աւելի է՝ համեմատաբար:

«Հայք ինչպէս նաեւ Չմիւռնիոյ մէջ գտնուած
ուրիշ ազգերն ի վաղուց հետէ ընդգրկած են
գաղղիական նորածնութիւնը: Հայ կանանց հա-
գուտը, ի մասնաւորի վերջին երկու սերնդոց
զգեստը, Պարսի գեղեցիկ նորածնութեանց
վրայէն ձեւուած եւ կարուած է: Իսկ արանց
զգեստը չէ տարբերի եւրոպացոյ մը հագուստէն,
եթէ ոչ կարմիր գլխարկովն (ֆետով) զոր ընդհան-
րապէս օճանեան հպատակները կը կրեն:

«Հայոց ազգային գպրոցները, թէ մանչերու
եւ թէ աղկանց, ունին գաղղիներէն լեզուի ուսու-
ցիչ մը: Մանչերու գպրոցին մէջ գաղղիներէն լեզուի



ԱՒԱԳ ԴՈՒՌՆ Ս. ՄՏԾՓԱՆԱՍԻ:

«Ս. Յրամանը արուած էր աս թեւութեամբ-
այն երկիրն՝ որուն վրայ գործատունը պիտի կա-
ռուցուեր, Կ. Պոլսոյ մէկ մզկիթին յատկացեալ
Վաթիք պիտի ըլլար, եւ իրօք մինչեւ իւր գոյու-
թեան վերջն վայրկեանը՝ գործատուն ամեն
տարի կը վճարէր որոշ գումար մը մայրաքաղաքին
բարեպաշտական հաստատութեանց պաշտօնէին:
Իսկ գործատունը հաստատող հայն իրեն եւ իւր
ժառանգներուն համար ընդունած էր իրաւունք
ծաղիկեկար վարչամակներ գրոշմելու եւ ամեն
քսան վարչամակէ բաղկացեալ կապոցէ դահեկան
մ'ընդունելու՝ իբր իրաւունք գրոշմի: Սակայն
Չմիւռնիոյի ծաղկեկար վարչամակներու գործա-
տանց մրցութիւնը մեծ հարուստ առաւ այս գոր-
ծատան յառաջդիմութեան եւ զգալի վնաս
անոր 50 տարիէ աւելի ունեցած յաջողութեան:
«Հայերն անհամեմատաբար աւելի հարուստ
են քան զԼատինները, եւ համեմատաբար աւելի

գաւտատուութեան սկիզբը կը հասնի մինչեւ 1835:
Հաճողցեալ Պետրոս Եւսուսֆ, հարուստ հայ
վաճառականն աւ եղբայրսի փոխաբային գործա-
կատարի, իւր ծախիւք հաստատեց գաղղ. լեզուի
այս ընթացքը: Պետրոս Եւսուսֆ ծննդեամբ
Չմիւռնացի էր: Մ. Եօպետի Եւսուսֆ, իւր մերեղ-
բօր ստացուածոց ժառանգը, ժառանգեց նաեւ
անոր գաղափարները. իրեն պարտք մ'ըրաւ հակը
այն գպրոցին գաղղ. լեզուի աւանդութեան յառա-
ջդիմութեան վրայ, եւ ի մասնաւորի իւր մերեղբօր
գիտած վախճանին հասնելու համար՝ իւր ծախիւք
գաղղ. լեզուի ընթացք մ'ալ հաստատեց աղջկանց
գպրոցին մէջ: Աղջկանց գպրոցն, որուն նախնական
հիմարկոյն էր Մ. Ղուկաս Պալզպար, Արշալոյս
Արարատեան թերթին խմբագրապետը, 1845ին
զարհուրեկ հրկեհնեալ եղաւ՝ վերաբախ կանգունե-
ցաւ Եօպետի Եւսուսֆի քրոջ՝ Տիկին կոստան-
գեանի ձեռքը:

Պանդերու ազգային դպրոցը՝ գաղղիբերենէ զատ կ'անգղերէ նաեւ յունարեն, տանկերէն եւ անգղիբերէն: Գարդղայան կանոնադրութեանց հասնանայն՝ հայերէնը պարտաւորեալ է. ապա մը չէ կրնար օտար լեզու մը սորվելու սկսիլ, քանի որ հայերէն լեզուի շքեղանութեան առաջին մասը սորված չէ: Բայց դժբախտաբար այս ազգասիրական տրամադրութիւնը չէ պահուած. կը տեսնուին հայ երիտասարդներ, որոնք գաղղիբերէն կամ անգղիբերէն գրել գիտեն, սակայն չեն կրնար խօսք մը շարադրել իրենց մայրենի լեզուաւ: Ար գտնուին այնպիսիներ ալ, որոնք այս ընթացքը յառաջագինութիւն եւ քաղաքակրթութիւն կ'անուանեն: Բայց


աստի Հայոց գաղղիբերու մէջ տրուած կրթութիւնը հարեւանցի է եւ շատ սահմանափակ: Ենթին երկպառակութիւններն, որոնք դժբախտաբար ամեն ժամանակ սպրդած մնած են հայ ազգին մէջ, կ'արգելուն զիրենք այս օրան օրս յառաջագինութեան գիտել: Այս կարեւոր ազգասակախն չէ ըմբռնած թէ միութիւնը զօրութիւն կը ծնանի եւ կրկին մղում կու տայ յառաջագինութեան: Այս երկպառակութիւններն են որ խափան կ'ըլլան ազգին աղէկ կառավարութեան՝ զէշ օրինակ տալով երիտասարդութեան:

«Հայերն ունին Չմիւռնից մէջ երկու ապարան, որոնցմէ միւրսն սկզբնաւորութիւնը մէկ զարէ աւելի յառաջ եղած է, ինչպէս կը տեսնուի Եզնկայ ընդգէմ հեթանոսական պաշտամանց [Ընդգէմ ազանդոց] գրած գրքէն, որ 1762ին Չմիւռնիս արդուած է: քանի մը տարի է վեր գրական շարժում մը սկսած ըլլալով՝ թերթեր հրատարակելու ձեռք զարկած են, որոնցմէ ոմանք սակաւժամանակեայ դրոյսութիւն ունեցան: Մնայն Արշալոյս Արարտասանն է, որ 1840էն սկսած՝ կը շարունակուի՝ իւր հիմնարկողն Մ. Ղուկաս Պաղպաղարեանի խնամքովութեան ներքեւ: «Տասը հայ երիտասարդ հաստատած են ընկերութիւն մը Բարեբարական Ընկերութիւն Հայոց անուամբ. որուն վարիսանն է ազգին այնպիսի հիւանդներուն օգնութեան համար, որոնք միջոց չունին գիմելու միշտ բժշկական մեծածախ

ինամքներու, եւ որոնք աստիճանը կամ պատեր չէ ներքե ազգային հիւանդանոցն երթալու. այս ընկերութիւնը մեծ եւ կարեւոր ծառայութիւն կը մատուցանէ ազգին:

«Հայ հասարակութիւնն ունի 100.000 ֆռանքն աւելի եկամուտ. տար 30 հազարը յատկացուած է դպրոցներու: Յանկալի էր որ աւելի մեծազոյն գումար մը յատկացուէր դպրոցայ, որով կարելի ըլլար բարձրագոյն ծրարել եւ կանոնաւորեալ տեսչութեան ներքեւ դնել զանոնք. ազգն ասով բնու բան մը չէր կորսնցընէր:

Երիտասարդ հայ աղջկունքը սր սիրեն խօսիլ գաղղիբերէն եւ երաժշտութեան աւելի ճաշակ ու ձիք ունին քան մանչերը: Չմիւռնիս հրատարակուած թերթերուն մէջ՝ Մ. Չիլիկիբերանի հրատարակած Կառլիկ անուն թերթը, իւր ազգասական եւ անկախ ոգւոյն նկարագրին պատճառաւ, շատ դժուարութիւններու հանդիպած է, շատ բան քաջած է:»



ԱՆԱԳ ԽՈՐԱՆ Ս. ՄՏԵՑԱՆ ՈՍԻ:

Այլորի վերջոգրեալ ասորեան մէկ մեծ մասը կը պատկանի Հայոց ի Չմիւռնիս գաղթեալն ժամանակին, եւ մէկ մասն ալ ասիէ տասնեակ տարիներ յառաջ՝ առհասարակ Հայոց ունեցած վիճակին: Գաղթականութեան համար բաժանները կը հաստատենք մենք ալ: Հայք այլեւայլ գաբերու մէջ եւ գանազան կողմեր Չմիւռնիս գիտած են: Առաջին անգամ ամենայն հաստատականութեամբ Ռուբենեանց թագաւորութեան անկաւէն ետքն օտը կոխած են հաս Իբր հաստատութիւն ըստեից՝ մեկի թողով պատմական ցոյցերը, յառաջ կը բերենք գերեզմանաբարերն եւ տեղական աւանդութիւնը: Գ. Այլոր իւր ապացոյցներուն մէջ կը սխչէ նաեւ, թէ «Հայոց գերեզմանոցին մէջ կայ քար մը, որուն վրայ 215 տարւան թուական կը կարդայուի», երկու հարիւր տարւան թուականը չէ թէ միայն մէկ, այլ մէկ քանի գերեզմանաբարերու վրայ կը կարդայուի: Աւելի հնազոյն՝ 300 տարւան եւ աւելի թուական ունեցող կրկին գերեզմանաբարեր կը գտնուին, որոնք նախկին գերեզմանոցէն փոխադրուած են այժմեան կենդեցոյ պարտկը:»

Միթէ չկային այն հին գերեզմանոցին մէջ ասոց անձն եւ ասոցմէ հնագոյն թուական ունեցող քարեր: Բնականապէս Հայք բուսական օժանդակ ունեցած պիտի ըլլային յառաջագիմութեան, որով կարող եղած են կանգնել իրենց յատուկ մատուռ մը, ունեցած են իրենց սեպհական գերեզմանոցը եւ քանդակած են հայերէն գրերով իրենց նշնաններու յիշատակը: Աւանդութիւնն այլ կը միբանի մեր ըսածին. եթէ տեղացոց հարցընենք իրենց սիւրբը, ոմանք կ'ըսեն, թէ 450—460 տարի յառաջ կ'եղած են իրենց նախնիքը Չմիւսեմա: Ոմանք իրենց հաւերէն աւանդութեամբ լսած՝ Ըստ՝

Աբբասի օժանդակ եղած գաղթականութեան մէկ ճիւղն ենք կը պատմեն: Իսկ ոմանք ալ, վերջին գարուս մէջ կ'եղած ենք Չմիւսեմա՝ կը հաստատեն: Ասոցմէ ոչ մին եւ ոչ միւսը կրնանք ժխտել. եթէ առաջինն ուղարկ փորձենք, պետք ենք նախ 347, 331 տարւան թուական ունեցող քանդակեալ քարերը կտարել անբերելոյթ ընել. եթէ երկրորդը մերժենք, յաւանդութենէ՝ հաստատութեամբ պատմող եւ վկայ եղող Հայերը կը բողբեն. իսկ երրորդին վկայ տարակոյս մ'անգամ չենք կրնար ունենալ, սկիսպտի եղած կը տեսնենք: Ըստ հետեւորդի Հայք զլուսորդար երեք օժանդակամիջոցի մէջ գաղթած են Չմիւսեմա. առաջին անգամ 1380ի միջոցները. երկրորդ անգամ 1610 թուականն ետքն. եւ երրորդ անգամ 1800ի վերջերս:

Առաջին գաղթականք իրենց բնակութեան վայր ընտրած էին՝ այժմ վերին փողոց (Apano machalá) ըսուած տեղն, ուր կանգնած էին իրենց յատուկ մատուռ մը: շուրջ գերեզմանոցով: Այս մտարանս նկատմամբ չկրնանք գտնել որեւիցէ քանդակեալ գրութիւն եւ ոչ գրաւոր յիշատակարան մը. միայն երկու երեք գերեզմանաքար կը ցուցուին Ս. Աստեփանոսի պարտէզին մէջ, որոնք վերոյիշեալ մտարան շուրջ գտնուած գերեզմանոցէն փոխադրուած են. ասոցմէ մին ալ՝ բոլորովին անբնութեանց եղած է:

Կան սեղանի Հայեր, որոնք աւանդութեամբ լսած՝ կը պատմեն նախկին մտարան վայրը.

եւ աւելը ընդարձակ տեղեկութիւններ չեն գիտեր: Պ. Սլարթի այն խօսքը, թէ «Դեռ այս օրը կը տեսնուին նոյն մտարան մնացորդներն եւ գերեզմանին ցանկերը, Յաճկաց թաղին Վիշք քովը՝ նոյնպէս իրեն հիմ ունի աւանդութիւնը: Մասնաւորապէս այս կետին վրայ լուսաւորութիւն եւ ճշգրիտ ծանօթութիւն մ'ընդունելու գիտաւորութեամբ Սլարթի հետ տեսնելը՝ պատասխանելը հետեւեալն. «Սակէ երեսուն տարի յառաջ գրած այս առղերուս աղբիւրը Հայոց ազգին այնուորներն եւ առաւմականներն էին, զլուսորդար Ս. Պատապանեան եւ Ղ. Պալլապարեան. ի մասնաւորի վերջին գրաւոր տեղեկութիւններն եւս ստուած եր կ'մէ իւր կենդանութեան օժանդակ, երբ աշխատարարութիւնս հաստարակելու ձեռք զարկած էր»:

Բազմութիւն են այն անոնք որ կը պատմեն թէ 20—30 տարի յառաջ, երբեք երբեքն կ'երթային նախկին մտարան վայրը. իբր ուխտատեղի կը հանելին հոն իրենց հիւանդոս տղաքը, եւ ուր գերեզմանոցին մէջ տեսած են հայերէն գրով քարեր, որոնք վերջին տարիներու մէջ պահած են զեղեր: Այժմ բոլորովին դադրած է հոն երթալու ուսմորութիւնը: Այս տեղւոյն հայ հասարակ օժոյր՝ վուրքն անուս կուտայ փոշա՛մ Սուլթան, իսկ այլազգիներն իմիր Սուլթանս — Լաւանականաքար Հայք:



ՉՄԻՍԵՄԱ Ս. ՍՏԵՓԱՆՈՍԻ:

1500ի վերջեր տակաւ թողուցած են նախկին մտարան վայրը եւ հաստատուած՝ այժմեան գտնուած տեղերէն, ուր այսօրեւս օրս գեղեցիկ եւ ընդարձակ թաղ մը կ'ազմած են: Այս թաղն՝ որ եւ իրենց ա-

սկիւր ինչպէս պատմել հաստատուած ըլլալու ուսմիւր հետեւեալ կերպով կը պատմէ: Հայք իրենց նախկին վայրը չըլլապատող գրոցներէն միշտ նեղութիւն կը կրեն, շարեկամ այլազգոյն մէջ գծաւոր իրենց վայր, իւր գաղտնագիտելու կուզէ տալ անոնք, բայց որպէս զի ընդգիմութեանց ջետիւ, խորհուրդ կուտայ Հայոց որ ջարէ խալ մը կ'օրին են տանին իւր երկրին մէջ թաղին: Գտնելու հերկելու օժանդակ վարականներն այս խալը կը գտնեն, տերը տեղով խալին գիտած այս տեղը քրիստոսէն կը պատկանի ըսելով, կը ջտեմ կամ կուտայ իւր ունեցած գտնելու Հայոց: Հայք կը շինեն հոս մատուռ մը, որուն հիմունքը փորած օժանդակ լոյս սկուրքի կը հանդիպին.

Յուրազետ յայտնի կը տեսնուի, թէ ինչպէս քաղքին ընդհանուր բնակչութիւն երթալով բազմացած է. երթադրե՛ք որ այն ցուցակին մէջ Հայոց նկատմամբ նշանակուածներէն ամենը պակաս կամ աւելի ելած ըլլայ, այսու ամենայնիւ կը տեսնենք որ Հայոց թիւը միշտ 8—10 հազարի մէջ մնացած է. 12 հազարը չէ անցած. ասոր պատճառը պիտի տեսնենք իւր տեղը: Յուրազետ մէջ թ. Ճերմակեան միայն քաղքին մէջ գտնուած Հայոց թիւը նշանակած է. ինչպէս կը գրէ ինքն ալ. «Վերջին վիճակագրութեան համեմատ, որ կատարուած է իբր երեք տարի յառաջ (1887) բուն քաղքին մէջ Հայոց թիւն է 6683, Ուստի շրջակայ գիւղերու մէջ բնակող Հայերն ալ առնելով, նոյն տարւոյ համար նշանակուած թիւն անտարախոյ պիտի ըլլար 9—10 հազար»:

Հայք թէպէտեւ չեն պահած քաղքին ընդհանուր բնակչաց հետ ունեցած իրենց համեմատական թիւը, բայց միշտ նշանաւոր թիւ մ'ունեցած են կարեւոր դիրք մը բնած են: Թէպէտեւ թուով չեն բազմացած, բայց միշտ ժամանակին պահանջման համաձայն յառաջագոյ՛մ ըլլալու, զարգանալու փոյ՛ղ թւնեցած են: Գտնուած են եւ կը գտնուին իրենց մէջ ամեն դասակարգէ անձինք. եւ ունին այն ամէն կարեւոր հիմնարկութիւններն, որ պէտք են ազգի մը՝ յառաջդիմելու համար*:

Կ. Յ. ՉՕՍԾՆՍ



ՎԵՆՍԱԳՐԱԿԱՆ

ԳՐԱՓԵՍՈՐ Ս. ԵՐԹՐՈՒՆԻ՝ Ս.

Մշտեալ Սեպտեմբերի 10/22ին Գերմանիայ Հռէնհոմենֆ քաղքին մէջ մահացաւ հայ ազգի ականաւոր մահակնացուներէն մէկը, Գիտութեան Նուիրուած եւ եւրոպական ուսումնականի հռչակ ստացած անձինք այնչափ քիչ են մեր մէջ, որ Անդրեաս Արծրունւոյն մահն իրաւամբ զգալի կորուստ է մեր հասարակութեան:

1308ին (1892)	109-928	գահեհ.
1309	109-520	"
1310	109-681	"
1311	107-891	"

Պատգու իտմերուն թիւը կրնայ աւելի ըլլալ. մանաւանդ վերջին տարիներու մէջ անի ունեցած գաղթականութեան հետեւութեամբ՝ առանց թուայն իւր զգալ յաւելած մեղքն կը գտնենք:

* Յարգելի Տոնիւնակին «Հայք ի Ջովուհիա» անուն զորո՛ն անտով դիրք այս հատուածը՝ «Նաղիսե՛ն ԼՍԻՅցողոսց գաղութար մը տալու նպատակաւ նոյն զորո՛ն վրայ, որ մտնոք լոյս կը տեսնէ: ԽՕՄՈ»:

Ե Յարգուածին կենսագրական տեղեկութիւնները քաղուած են Մշակո՛ւ Լրագրէն:

Ճիշդ տարի մը յառաջ՝ վերջին անգամ՝ Յփղիս տեսնը զինքը, արդէն յառաջած թորախտաւոր էր: Միշտ Տանեստ, միշտ բարի եւ գիտնականի յատուկ պարգութեամբ սիրալիւր տեսակցութիւն ունէր իր ամէն ծանօթներուն եւ բարեկամներուն հետ, որոնք չէին կարող գուշակել թէ իրենց այն տեսակցութիւն վերջինն էր ինեան: Ինք արժեւորեալն եւս, թէ եւ կը զգար հիմնական բուժման անմիջական պէտքը, բայց բնաւ չէր անցընէր մտքէն թէ մահուան վարագոյրն այնչափ շուտով պիտի իջնէր իր վրայ . . . :

Մնացեալ տարի՛ եկեր էր Ռուսաստան՝ Մոսկուայի երկրաբաններու կնքերեսին մասնակցելու նպատակաւ. որոնք էր Ռուսլ լեւն ելլել եւ եկրաբանական ուսումնասիրութիւններ կատարել այնտեղ: Բայց իւր առողջութեան վիճակն այնչափ վտանգաւոր էր՝ որ իր գործը կիսատ թողով ստիպուեցաւ գալ կովկաս: Եկան այստեղ Մոսկուայէն իր եւրոպացի ընկերակից գիտնականներն, որոնց խոստացեր էր ընկերաւալ զէպ ի Արարատայ բարձունքը: Նոյնան լեւն անծանօթ չէր մեր նշանաւոր երկրաբանին: 1894ին նա յայտղէր իր արդէն գիտնական արշաւանքով Մասիսի գագաթն ելլել եւ իսկապէս այս վերելքն էր՝ որ առաջին մահացու հարուածը կու տար իր թոքերուն: Մակայն այս անգամ բժիշկները բացարձակապէս արգելեցին իրեն այն նոր արշաւանքն եւ եւրոպացի ուսումնականներն ստիպուեցան առանց Արծրունւոյն կատարել իրենց որոշումը: Իր՝ արդէն վնասուած օրգանիզմն երկրորդ մահացու հարուածն էր առած 1896ին ՄԱՅՐԻԿԱ, Բրիտանական Գուրանայի մէջ, ուր հանքային ուսումնասիրութիւններ կատարելու յանձնարարութիւնն ունէր գերմանական ընկերութեան մը կողմէ. այս ծանապարհորդութեան ժամանակ վարակուեցաւ անբուժելի տենդով, որ խոր արմատ ձգեր էր իր մարմնոյն մէջ եւ կը նեղացընէր զինք նաեւ այն ժամանակ՝ երբ ինք ստիպուած էր աւելի մահացու թշնամւոյ, հիւժմախի դէմ մտքաւի՛լ. եւ այս պայպէս տեսեց մինչեւ կեւ նաց վերջին օրը: Անցեալ տարի, աշնան, այստեղէն մեկնելով վերջը Արծրունին հարակազրեցաւ առ ժամանակ մի հրաժարիլ իր պրոֆեսորական դասախօսութիւններէն եւ առողջապահական խիստ ընդհի՛ տակ մտնել:

1897—98ի ձմեռն եւ գարունը Չուիցերիայի օտոնորդութիւն (sanatorium) մը մէջ անցընելէն ետքը՝ վերջին Յիւլիսին փոխարուեցաւ